

300  
300  
ՅԱԿՈԲ ԿՈՒՅՈՒՄՃԵԱՆ

ՕՐԵՐՈՒՄ ԵՐԳԸ

(ԲԱՆԱՍՏԵԼԾՈՒԹԻՒՆՆԵՐ)

ԱՐՇԱԿ ԶՕՊԱՆԵԱՆԻ ՅԱՌԱՋԱԲԱՆՈՎ



ՆԻԻ ԵՈՐԲ

ԿՈԶՆԱԿ ՏՊԱՐԱՆ

1949

891.99

9-96

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

	էջ
Յառաջաբան՝ Արշակ Զօպանեանի	3—5
Ֆրանսիին Տելանօ Ռուզվելթ	6
Յուլիսական Ոգիով Գրուած Պոէմ Ֆրանսայի Մասին	7
Երգ Անկախութեան	8—10
Հայրենական Դիտողութիւն	11—12
Ողջոյն իմ Ժողովուրդին	13
Վերագրաւում	14
Կիլպերդ Կղզիները, Թարավա	15—16
Վահան Թէֆէեանին	16
Աստուածներու Տօնախմբութիւն	17
Մայրական Մաղթանք, Ծննդական	18
Յուշեր, Յուշեր	19
Մեռելներու Զայնը — 1918	
Զատկական, Երգ Կամփի եւ Վրէժխնդիր Յաղթանակի	21
Ո՛վ Մուսաներ Գիտցէ՛ք Որ	22
Արշաւէ՛ Առաջ, Կարմիր Բանակ	23
Կերսոնեզեան Փարոս	24—26
Տղուս Հետ	27—28
Մայրական Կտակ	28
Քեզի Հետ, Գալիֆ Գարուն	29
Մայրական Զոհողութիւն, իմ Հոգիս	30
Համայնական Սէր	31
Նոր Տարին, Մեռելական	32

891.99  
9-96

01 JAN 2011  
19 NOV 2011

ՅԱԿՈՒԲ ԳՈՒՅՈՒՄՃԵԱՆ

Մ Մ

**ՕՐԵՐՈՒՄ ԵՐԳԸ**

(ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆՆԵՐ)

ԱՐՇԱԿ ԶՕՊԱՆԵԱՆԻ ՅԱՌԱԶԱԲԱՆՈՎ



9351

ՆԻԻ ԵՈՐԳ  
ԿՈԶՆԱԿ ՏՊԱՐԱՆ

1949

### Յ Ա Ռ Ա Ջ Ա Բ Ա Ն

Յակոր Գույումճեան, որուն քերթուածներու այս նոր հաւաքածունին յառաջաբանը հաճոյքով կը զբեմ, 1914-ի համաշխարհային պատերազմէն յետոյ Սփիւռքի Հայութեան ծոցէն ըզխած՝ ամենէն խորագրաց ու ջերմաշունչ բանաստեղծներէն մին եղաւ: Իր առաջին քերթուածները տարիներ առաջ Անահիտի մէջ է որ լոյս տեսան, եւ ես զանոնք սիրով հրատարակած եմ, որովհետեւ ուղղի ճանկատուք չէին, այլ՝ ձեւի թերութիւններէ մերթ զմերձ չըլլալով հանդերձ՝ հրախու ճիւղեր: Անկէց ի վեր՝ ան հրատարակեց մէկ քանի հաւաքածուներ բանաստեղծութեանց, որոնք անհաւասար են, բայց որոնց յաջող էջերը, եթէ զանոնք միայն ի նկատի ունենանք, զինքը կը դասեն մեր արտասահմանեան արդի ամենէն շահեկան քերթողներուն շարքին մէջ:

Գույումճեան իրեն իբր առաջնորդ ու վարպետ առած չէ Մկրտիչ Պէշկիթաշլեան մը կամ Վահան Թէքէեան մը, որոնք հետամուտ եղած են անթերի ձեւով քերթողական էջեր արտադրելու եւ ատոր համար՝ հետեւելով Պուալոյի խրատին՝ «Գոսն անդամ դարկահին վերստին դրած են իրենց շարադրած երկը՝ զայն յղկելու եւ դարձեալ յղկելու համար, մերթ նոր տողեր աւելցնելով ու յաճախ ջնջելով»: Գույումճեան այն բանաստեղծներէն է որ իրենց ջերմ խառնուածքին ներշնչումները դրեթէ նոյնութեամբ կը յանձնեն թուղթին, առանց վերատեսուութեան, զաման երկար, յամառ, դժուարահաս ճախատանքի մը դիմելու: Ատոր համար է որ մեծապէս անհաւասար են Գույումճեանի արտադրութիւնները. բայց եթէ մերթ շատ թոյլ են անոնք եւ անինամ ու հապճեպ շարադրուած էջերու տպաւորութիւնը կը թողուն, խորապէս յուզիչ են այն կտորներուն մէջ ուր հզօր ներշնչումով մը բոցալառուած հեղինակին ինքնեկ ու յորդ աւելնը կը տիրապետէ: Լաւազոյն բանաստեղծները անոնք են որոնց երգերուն մէջ սիրտն ու միտքը հաւասարապէս ուժեղ կը յայտնուին եւ իրար կը լրացնեն, իրար կը զօրացնեն: Գույումճեան անոնցմէ է որոնց մէջ սիրտը զգալապէս գերակշիռ է: Բայց եթէ ատիկա պատճառ կը դառնայ որ մերթ իր քերթուածները հրատարակարական յօդուածի ձեւ առնեն, ատիկա նաև՝ իր քերթուածներէն լաւազոյններուն մէջ, մասնաւորապէս իր այն էջերուն մէջ որ բազմախոց այլ միշտ կենդանի ցեղին անօրինակ տուած են ներշնչուած են կամ հեղինակին ընկերական արդարատենչ աշխարհայեացքէն եւ կամ իր անձնական կեանքին հրճուանքներուն ու ցաւերուն, մասնաւորապէս՝ սիրոյ քաղցր ցաւին, ստեղծած խորունկ յուզմունքներէն ազդուած են, Գույումճեանի արտադրութեանց կուտայ թըրթուած մը, յուզականութիւն մը, ջերմութիւն մը, որ զանոնք կենդանի ու տպաւորիչ կը դարձնէ:

Մինչեւ Պայքարի մէջ թերթօնի ձեւով երեւումը իր Արիւնդտ Անապատ տիտղոսով նշանաւոր դործին, — որ «վէպ» մը չէ, ինչպէս ինք զայն կոչած է, այլ մարդկային եղեռներուն ահաւորազոյնին ենթարկուած եւ հրաշքով անկից դերձ մնացած հայ երիտասարդի մը յուշերուն թուղթի վրայ սեւեռումը, ես տեղեկութիւն չունէի որ Գույումճեան իր մատաղ տարիքին մէջ եղեր է մին այն պատանիներէն որ այդ դժուրն ապրեցան: Կարդալէ յետոյ այդ սարսեղուցիչ նկարագրութիւնը ազատութեան դատին համար 1915-16-ի շրջանին հայ ցեղին վրայ անլուր շարաբանքներուն, ու մեծազանգուած կորուստներուն, աւելի որոշ տեսայ Գույումճեանի բանաստեղ-

41779-68



5994-55

ծուրթեանց լաւագոյններուն մէջ տիրող խորին զգայնութեան շնորհիւ, զարգացման, ուսնացման աղբիւրը: Այդ գործին սիրտը, արդէն ի ծնէ ջերմօրէն զգայուն, այդ զարհուրանքներուն ակնաստեալ ըլլալով, նոյն իսկ մասամբ անոնց ենթարկուելով, դարձած է ծայրայեղօրէն, գրեթէ հիւանդազինօրէն տրոփուն: Մարդ կը զարմանայ թէ ինչպէս երկտասարդը կրցած է այդքան տարի իր մէջ զսպուած պահել այդ նուիրական յիշատակները եւ հիմայ է որ դանոնք թուղթին յանձնելով կը տարածէ մեր ժողովուրդին մէջ: Պէտք է խոստովանիլ որ այդ նիւթը, որ գերազոյն նիւթերէն մէկն է հայրենասէր հայ գրողի մը համար, դեռ շատ քիչ արտայայտող ունեցած է մեր մէջ, մինչդեռ մեր բոլոր այն գրողները որ այդ անուրի մարտիրոսութիւնը մօտէն տեսան ու զայն ապրեցան, պարտաւոր էին ուրիշ ամէն նիւթ մէկըի դեմը եւ նախ եւ առջ այդ մեծ նիւթը դարձնել իրենց ներշնչմանց աղբիւր: Այսմ Անտոնեան, որ իր Փրանսերէնի թարգմանուած ու հրատարակուած մէկ կարեւոր աշխատութեամբ անհրաժեշտ ապացոյցները հրատարակ դրաւ թալաթեան ժէճն-Քիւրթէ կառավարութեան այդ հակայական եղեռնին կազմակերպչին ըլլալուն եւ որ արդէն իսկ այդ գործին մէջ տուաւ հայ ժողովուրդի նահատակումը նկարագրող ցնցիչ ուրուագիծ մը, իր այդ թանկագին աշխատանքը լրացուց յետոյ իր Մեծ Ոճիքը եւ Այն Սեւ Օրերուն տխրոտուած հատորներով ուր այդ հրէշուութեանց ակնաստեալ իր վկայութիւնները, գրագէտի մը ձեռքով շարադրուած պատմութիւններու շարքի մը մէջ, հայ բոլոր ներկայ եւ ապագայ սերունդներուն հոգեոյն ու մտքին առջեւ կը պարզեն ինչ որ կրեցին մեր հարիւր հազարաւոր եղբայրներն ու քոյրերը՝ հայ ըլլանուն համար, մեր սուրբ եւ անբաղդ դատին համար: Անտոնեան այդ գովելի ճիւղէն ի վեր, մղան մէկ քանի հայ գրողներ ալ, — Վահէ Հայկ, Համաստեղ, Ա. Անդրէասեան, Վահրամ Տատրեան եւ այլք — որ այդ աննախընթաց աղէտին այս կամ այն բաժինն ի վրայ ի լոյս ընծայեցին այդ նոյն նիւթէն ներշնչուած պատմութիւնները: Այս տողերը գրողն ալ նոյն նիւթին նուիրեց արձակ բանաստեղծութեան էջերու շարք մը որ Երկու Տեսիլ տխրոտով երեւցաւ Կոչնակի մէջ, եւ որուն առաջին մասին Փրանսերէն թարգմանութիւնը լոյս տեսաւ Մերթիւր տը Փրանս հանդէսին մէջ: Հանգուցեալ Օշականը ուղեց այդ նիւթին յատկացնել լիակատար զբաղանք գործ մը, սկսաւ շարադրել ու լրագրել մը մէջ մաս առ մաս հրատարակել իր Մնացորդաց վէպը, բայց հականը միայն արտայայտելու տեղ նիւթին բոլոր փուլերն ու ատոնց բոլոր ծանրամասնութիւնները ի հանդէս բերելու իր բուն ու անճիւղ մղումէն առաջնորդուած այնքան կանուխէն սկսաւ իր վէպին գործողութիւնը, այնքան յամեցաւ բուն նիւթին նախապատրաստական շրջանին եւ անոր երկրորդական մասերուն վրայ, որ երբ հասաւ եղեռնին նկարագրութեան, յոգնած ու սպառած էր արդէն, որով մնացորդացը եղաւ գործ մը կարեւոր, բայց կիսաւարտ: Երկու օտար գրողներ, մին՝ աշխարհահոյակ հրեայ վիպասան մը, Ֆրանց Վերֆէլ, իր ձեպել Մաւալի Քառասուն Օրեր հզօր վէպով եւ Փրանսացի երիտասարդ զբաղիտուհի մը, Փօլ Հանքի Պորտո, դուստր Եւսթիլի Մայրիներուն Տակ գմայլելի վէպին հեղինակ մեծանուն ակադեմականին, հոյակապօրէն արտայայտեցին 1915-ի տեղահանութեանց ճիւղայնութիւնը, ազգաբնակչութիւն մը շարժարաններով բնաջինջ ընելու ձգտող ծրագրին գործադրութեան արհաւիրքը: Բայց այդ զարհուրելի ու վսեմ նիւթէն դեռ շատ բան կայ քաղելիք. անոնք որ հայ կամ օտար, գրած են անոր մասին, հեռու են զայն սպառած ըլլալէ: Գույումեանի բարեկամները շատ լաւ բան մ'ըրած են Պայքաբի մէջ իբր թերթի երեւցած այդ յուշագրութիւնը հատորի մը ձեւով հրատարակելով ու մանաւանդ մղելով հեղինակը որ այդ գործը անգլիերէնի թարգմանէ եւ այդ

թարգմանութիւնը հրատարակէ: Այդ թարգմանութիւնը կրնայ խոր տպաւորութիւն գործել Ամերիկայի եւ Անգլիոյ մէջ եւ մեր դատին որոշ ծառայութիւն մատուցանել: Յանկալի է որ անգլիերէնի թարգմանութիւնը յետոյ Փրանսերէնի, ռուսերէնի եւ իտալերէնի ալ թարգմանուի. միայն թէ գործին առաջին մասը, որ չափազանց երկար նախապատրաստութիւն մըն է բուն նիւթին, համառօտուելու է. իսկ վերջին մասը, ուր 1914-ի պատերազմի ընթացքին Կիլիկիոյ մէջ ա'յնքան լաւ ձեւով սկսած հայ-Փրանսական գործակցութեան ամենատիւր կերպով քայքայումը կը պատմուի, անհրաժեշտ է բարեփոխել, վասն զի Գույումեանի՝ Հայոց մեծ մասին մէջ տարածուած սխալ տեսութեան մը հետեւելով՝ այդ քայքայումը կը վերագրէ Փրանսական քաղաքականութեան վարիչներուն խոստմնադրութեան, մինչ ան է'ն առաջ արդիւնքն է ամերիկեան հողատարութեան ցնորքին կառչելով Փրանսական կառավարութեան դէմ դիրք բռնող հայ քաղաքական ղեկավարներուն աղէտաբեր սխալին: Այդ կսկծալի նիւթին վրայ օր մը մանրամասնօրէն պիտի գրեմ ամէն ինչ որ գիտեմ ու կը խորհիմ. հոս գէթ երկու տողով պարտաւոր էի յայտնել մտածումս, որպէս զի չկարծուի թէ Գույումեանի գրքին այդ մասին մէջ արտայայտուած գաղափարներուն, բռնուած դիրքին ռեւէ չափով համաձայն էմ:

Գույումեանի բանաստեղծութեանց ներկայ հաւաքածուին, ինչպէս եւ նախորդ հաւաքածուներուն մէջ, զլիւարոյ նիւթը քերթողին բուն սէրն է իր ազգին ու հայրենիքին համար, սէր՝ արտայայտուած խելայեղ պաշտումի շնորհով մը, որ բոլորովին բնական պիտի երեւայ երբ մարդ Արիւնտ Անապատը կարգալով որոշ տեսնէ թէ այդ բանաստեղծը իր մատաղ տարիքին՝ երբ իր ազգայնութիւնը եւ իր արտայայտութեան միջոցները նոր պիտի կազմուէին՝ ի'նչ անհուրի տանջանքներու մէջ նահատակուելու տեսաւ իր ազգին եւ ատոր համար անոր հանդէպ իր ունեցած որդիական սէրը մուկին տարփանքի մը փոխուեցաւ: Իր հոգեբուխ գործով, բոլորանուէր յարումը հայ ազգին, իր խանդավառ տարփանքը ներկայ ինքնավար փոքրիկ, բայց կենդանի, գործօն, արտադրող, յառաջդիմող Հայ Տէրութեան համար, որոնք իր երգերուն մէջ ծայրայեղ, գրեթէ արբշիւ ոգեւորութեամբ մը կը տիրեն, հասկանալի ու բնական կը թուին Արիւնտ Անապատին ուշադիր ընթերցումէ մը յետոյ: 1915-ի դժոխքն ապրած եւ անկից ճողպրած Հայորդիի մը համար որ բոլորէ մը՝ իր պատանեկան օրերուն՝ կարծեց թէ իր ազգին մասն է որ կը տեսնէր, Որհնորդային Հայաստանի իրականութիւնը ամենէն սփոփիչ, ամենէն կազդուրիչ, ամենէն ոգեւորիչ բանն է որ կայ աշխարհի մէջ հայ հայրենասէրի մը համար. եւ ինձի բոլորովին բնական կը թուի որ այդ բանաստեղծը մասուրնէ ազատած իր ազգին նորափետուր հայրենիքը. — Որհնորդային Հայաստանը — իբր աննախընթաց, անթերի, ոչ մէկ ստուեր չպարունակող, միմիայն լոյսով շինուած իրականութիւն մը տեսնէ եւ տարփողէ:

Կը ցանկամ որ դեռ երկար ատեն ապրի, գործէ ու գրէ Գույումեանը: Անոր հոգեկան ուժը, որ յաղթեց զինքն իր սրտէն հարուածող հիւանդութեան, դեռ կարող է գեղեցիկ երկերու ծնունդ տալ. եւ անտարակոյս, կեանքի մէջ յառաջանալով, բազմամեայ փորձառութեան շնորհիւ իր միտքն ու ճաշակը հետզհետէ նրբանալով ու յղկուելով, ան իր կեանքի վերջին մասին մէջ պիտի արտադրէ գործեր ուր մտածման հասունութիւնը եւ ձեւին կատարելութիւնը պիտի հաւասարին իր հրավառ հոգեւոյն հզօր թռիչին:

## ՖՐԱՆՔԼԻՆ ՏԵԼԱՆՕ ՌՈՒԶՎԵԼԹ

Կաղնի մ'իբրեւ վիթխարի արմատն որուն խորախոր  
Գրկուեր է երկրին հետ եւ հասակը մեծագոր  
Կապոյտներուն կ'երկարի՝ անգօսնելով ամէն բան,  
Կ'իյնայ ահա յեղակարծ հաննարագեղ այդ հսկան:

Եւ կամ արծիւ մ'ամպասո՛յլ, որ աստղերուն հետ խաղաց  
Եւ համբուրեց արեւին ա՛յտն ամէն օր վարդաբաց,  
Ճմլեց անոր սիրտը վեհ ո՛ւժ մը կարծես նենգագալար,  
Եւ երկնապանծ քոչունն այդ ինկար հողին նետահա՛ր:

Մարդերուն մէջ մե՛ծ էր ան ու կը մնայ վեհամբարձ  
Բարձունքներուն վրայ նոյն, մահէն յետոյ ալ անդարձ,  
Զի բարախեց սիրտը լո՛կ խորհուրդներով լուսագեղ  
Եւ դադրեցաւ սիրտը խոնջ երազներով նոյն շէնդ:

Ըզգաց թախիծն այրիին, չփառքին տրտմալար  
Ու մտեցաւ ի՛նքն ալ միշտ տնագուրկին հետ անկար,  
Մաքառեցաւ որ ժպտի ամէն երդի՛ք լիութեամբ  
Թշուառութիւնն չուէ յար ուրախ երկրէն մեր անափ:

Առաջնորդեց ազգը մեր, իմաստութեամբ գթառատ,  
Մրբիկներու դէմ վայրի, ուժերու դէմ ժանտ ու վա՛տ,  
Ու միշտ հպարտ ծածանեց իր դրօշն ուսէն անդողողոջ,  
Զարեբուն դէմ աններող եղաւ կեանքի մարտակո՛չ:

Եւ որպէսզի կենդանի երազները մընան յար,  
Գառնայ անէն ու անա՛հ յաւերժական մեր աշխարհ,  
Տուաւ շունչը իր վերջին ու կտակեց մեզ վառման  
Յաղթանակը մօտաբուտ, խաղաղաւէտ Ապագան...:

## ՅՈՒԼԻԱԱԿԱՆ ՈԳԻՈՎ ԳՐՈՒԱԾ ՊՈՒՄ ՖՐԱՆՍԱՅԻ ՄԱՍԻՆ

Ստրկութեան գիշերէն վերջ գարնուրատանջ,  
Անէ՛ծք մ'եղաւ որ քուճաւոր եւ աննահանջ,  
Կուգայ ահա՛ Ազատութիւնն պողպատաբայլ,  
Կոխկրտելով քշնամիին գանկը մոռայլ:

Կամաց, կամաց կը փշրուին ձեռքերը չար  
Որ պղծեցին մարմինդ կո՛յս, բազմաչարչար,  
Եւ ըմպեցին երջանկութեանդ կաթն ու գինին,  
Իրաւատէր եւ ժառանգորդ իբր անգնին:

Ու նստեցան հագւոյդ վրայ անհունաթիւ,  
Իբրեւ դահի՛նն եւ դաւանան դագաղակիր,  
Իբրեւ ուրախ յուզարկաւոր ապագայիդ  
Եւ խլեցին քեզմէ ամէն յոյս ու ժպիտ:

Հպարտ մնաց սակայն հոգիդ ըմբոստ ու մեծ,  
Ազատութեան անմահ երգը խեղդուկ հնչեց  
Վեհ լեռներէդ, խրհիթներէդ խոնար ու մո՛ւթ  
Հատուցումի օրուան իբրեւ խօսքը անգո՛ւթ:

Ու եկեր է օրն այդ, ահա՛, սուրբ ու դաժան,  
Յուլիսական իբրեւ ցատում, կարմիր խուժան,  
Եւ կ'ազատէ շղթաներէդ քե՛զ մահաւոր,  
Խորտակելով Նացիական Պասթիլը նո՛ր:



## ԵՐԳ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ

Կ'ողջունեմ քեզ, ծնունդդ քո, ազատաշունչ Ամերիկա,  
Կ'ողջունեմ քո յայտնութիւնդ վսեմափառ ու գերակայ,  
Վաշինկթոնեան ըմբոստութիւնդ, պոռթկումներդ անեղագոր,  
Ու նիգերըդ արիւնահոս, յաղթանակներդ փառաւոր:

Կ'ողջունեմ քո անեռնաթիւռ ու ոսկեթեւ ոգիդ անկախ,  
Նպատակդ քո ուղղադատ եւ աստղածոր ուղիդ խիզախ,  
Եւ մանաւանդ տեսիլքներդ արեւահուր, վագֆըդ անշեղ,  
Քրտիւններդ նուիրական՝ ապագայիդ համար շքեղ:

Համբարդեցի պատմութեանդ ուղիներուն վրայ քարուտ,  
Եւ հոն տեսայ վաշտն առկերուն, եւ մրրիկներ բռտար ու մութ,  
Բռնութիւնը հաստատած էր երկինքիդ մէջ վրանն իր գոց,  
Քաղաքիւններ դարձեր էին կրֆոտ ովկիան մ'ահագնակոծ:

Յետոյ դարձաւ ովկիանոսն այդ փրփրաշառաչ վա՛զբ ու ընթացք,  
Փոյ Ռիվերեան արշար մ'ահեղ, ազատաթեւ ու վե՛հ սլացք,  
Եւ ողողեց Նոր Աշխարհի ափերը պիրկ, դարանակալ,  
Քշեց տարաւ Գէորգ Ե.ի թաթը թախծոտ ու բռնակալ:

Վերի Ֆորմեան հերոսներու արիւնն եղաւ ցուրտ խանձարուր  
Անկախութեանդ ոսկի մանկան, ծնած որպէս հրաշք մը սուրբ,  
Եւ ան մեծցաւ Արալաշեան լեռներու պէս երկնահասակ,  
Եւ աստղերու գոհարն անթիւ եղաւ գլխին դափնեպըսակ:

Եկաւ յետոյ չար ուրական, մա՛հ սպառնաց պատանիին,  
Եւ կապարէ թաթով զարկաւ անոր սրտին ռոտըլը հին,  
Բայց չբացան վտանգները կործանարար որպէս սեւ շուֆ,  
Խաղաղութեան լոյսն ողողեց հորիզոններն վարդափափուկ:

Այսպէս ազատ Ամերիկան հայեացքները ուղղեց հեռո՛ւն,  
Ուր պահուած էր կապոյտին մէջ երազը մեծ գալիքներուն,  
Խոնարհեցան առջեւն իրեն լեռներն հսկայ, ճիւղագագաթ,  
Եւ անտառներ վայրի բացին ծոցերն իրենց կոյս, շողալաթ:

Տէր կը դառնար ուսմիկն հողին ու կը շինէր իր տունն արդար,  
Երբ խլեցին զանոնք ձեռքէն նոր օրերու տէրերը չար,  
Ստրկութեան լուծը դրին սեւամորթի վզին մապուկ,  
Պիտի հեծէր ներմակ մարդն ալ նոյն շղթային տակ չարաշուֆ:

Ու Լինքոլնեան դարը հասաւ արդարագոտ ու բազմաձայն,  
Եւ անկաշկանդ օրեր բացին իրենց գիրկը լուսեղ ու լայն,  
Ազատուած էր խափշիկն ստրուկ եւ երկինքը դարձեր կապոյտ,  
Կը բաբախէր երջանկութիւնն լուսապարիկ իբրեւ արտոյտ:

Ինկաւ թէւ հսկայ կազմին մութին մէջէն կացինահար,  
Դարը քալեց անսանձարգել արեւներուն լուսակէզ յար,  
Եղբայրութեան գաղափարը բռցէ ճիւղն վըրայ նստած  
Քառասնակ առաջ խուժեց դաշտերու մէջ արնակալած:

Եւ կամրջեց երկաթուղին Ադլանտեանը Արեւմուտքին,  
Ծիսնելոյզներն իրենց շունչով մըրոտեցին աչքն երկինքին,  
Խոնարհներուն բազդը նոյնն էր ամենուրեք եւ ամէն ժամ,  
Նոյն բաժակէն մաշակեցին կեանքի գինին խառն, դառնահամ:

Բայց միութեամբ անոնք դարձան սահագնայորդ ուժ, նըպատակ,  
Եւ իրաւունք, անկապտելի ազատութիւն, վնիւռ ու կամֆ,  
Եւ լայն բացաւ Ամերիկան իր դռները ամբոխներուն,  
Կը փնտռէին ափ մ'հիւրընկալ, որոնց կեանքն էր սարսափ մ'եռուն:

Բայց հեզնեցին ումնք յետոյ գաղափարը ձեփըրսընեան  
Եւ ուսմիկին շահագործուած մակտին դրին վէրք ու խարան,  
Ու նետեցին Ամերիկան ռազմերու մէջ կայսերապաշտ,  
Վաշինկթոնեան երկիրն այս սէգ արդարութեան հետը անհաշտ:

Հողը ծարաւ յետոյ քամեց արիւնն անոնց վարդակարմիր,  
Հեղեղուեցան սրտերը խո՛ր թախիծներով անձայրածիր,  
Աննըպատակ թառամեցաւ միլիոններու կեանքը բողբոջ,  
Մահը դարձաւ դժնետեսիլ ամէն դրան հիւրը անկոչ:

Ու հաշմանդամ ողջերն անյոյս, կազմալուծուած որպէս բանակ,  
Սիրածներու իրենց գրկին վերադառնան անյաղթանակ,  
Եւ ողջունեց դաժանախորտ թշուառութիւնն զիրենք շուտով,  
Խայթ ու կոշկոն բերին իրենց ամէն ծագող արեւ ու հով:

Նըւաղեցան մոթռոներու երգերն աննիգ, հեշտ ու անդուլ,  
Որսի ելաւ անգործութեան քիւաղն անսիրտ, ամենակուլ,  
Ձեռք չ'երկարեց հայրենիքը գաւակներուն իր ուժաբամ,  
Ունեւորը ըմպեց գինին եւ վայելեց կեանքը փարքամ:

Բայց Հուլըրեան գեհեներն վերջ Ռուզվելդն եկաւ տիտանական,  
Եւ անգամ մ'ալ ժպտեցաւ դառն, յուսակորոյս Ամերիկան,  
Եւ հասարակ մարդու անխախտ իրաւունքին դարը հասաւ  
Խոստումներով լուսաբարախ եւ ընթացքով երջանկարշաւ:

Օր մ'ալ յանկարծ քեղքը եցաւ ամպակուտակ երկինքը դէժ,  
Ատելութեան անձրեւն իջաւ քինախնդիր որպէս վըրէժ,  
Եւ Հիքլէրեան վոհմակները ատամն իրենց մըլսեցին սուր,  
Եւրոպայի մըսին փափուկ եւ հոգիին մահասարսուտ:

Զարկաւ յետոյ վիշապաբաթ աղէտն անյայտ եւ ամպաթեւ,  
Փըրլ Հարպըրի քննաբարախս եւ յանցաւոր գլխին քեթեւ,  
Ցնցուեցաւ Ամերիկան կակիծներով վերքերուն խոր  
Եւ լարուեցաւ փոթորկաշաչ վըտանգներուն դէմ մահաւոր:

Եւ լըծուեր է արնափրփուր մեծ մարտերու ան վնասկան,  
Զինակից են Զինն ու Անգլիան, Կարմիր Բանակն Սթալինեան,  
Մեծ ու փոքր ազգերն համայն արիւնեցան, կ'արիւնին դեռ,  
Նոյն ոստի դէմ կը կռուին, Ազատութեան համար անմեռ:

Ու կը քնդան երկինք, երկիր ցասումներով դըժոխագու,  
Եւ քշնամին վայրագ ու նեղ կը տապալի շուտով անգոր,  
Ու կը ժպտի աշխարհին հետ վաղուայ հպարտ Ամերիկան,  
Գալիֆներու ժպտով անվիշտ, անդորրութեամբ եղբայրական:

Եւ կ'ողջունեն առաւօտը այդ լուսաբուրջս որ պիտի գայ,  
Կ'ողջունենմ քեզ, իմ Նոր Աշխարհ, երջանկաւէտ իմ ապագայ,  
Եւ մանաւանդ կ'ողջունենմ քու որդիներուդ նիգը հերոս,  
Եւ արիւնըդ բոցակարմիր վաղուան համար արեւահոս...:

## Հ Ա Յ Ր Ե Ն Ա Կ Ա Ն Դ Ի Տ Ո Ղ Ո Ի Թ Ի Ի Ն

Հագար ու մէկ դիտողութիւն կ'ընեն քեզ դէմ  
Իմ հարագա՛տ, իմ հայրենիք երջանկավառ,  
Հեռուներէն քեզ կը նային դժոխանեմ,  
Ու չեն տեսներ մինչեւ անգամ հայոց աշխարհ:

Քեզ կ'ուրանան ոմանք, նոյն իսկ, իբրեւ տըլսեղծ  
Եւ անարժէք կտակ մ'յիմար, որմէ բաժին,  
Մաս չունեցան եւ մնացին միշտ առանձին՝  
Քեզմէ հեռու ու չ'զգացին սէրըդ քո մեծ:

Մա՛յր իմ, երբէք, հաղորդակից չեղան երբէք,  
Քեզ հոգեւին, քէեւ տուիր անոնց կաթէդ  
Առատաբաշխ բաժինն իրենց. անոնք անգէտ  
Անիծեցին մայրութիւնըդ ալ վշտաբեկ:

Դեռ ի՞նչ կ'ուզեն, հայրենիք իմ, ի՞նչ կ'ուզեն դեռ,  
Այ աւելի քեզմէ ազատ, պերնահասակ,  
Այ աւելի փառքի օրե՞ր, դափնեպսա՞կ,  
Ի՞նչ կ'երագեն ա՛յ աւելի մեծ, աներեր:

Կ'ըսեն քէ՛ դուն, ո՛հ, ազատ չես որպէս արծիւ,  
Կը կաշկանդեն հեռու ձեռքեր քեզ բռնութեամբ,  
Ո՞ւր են տեսած անոնք այսօրն անխախտ անխախտ,  
Ոգու այսպէս շանթէ սլացք, աստղեր անքիւ:

Մեր մըքամած երկինն վրայ այսօրն փայլուն,  
Մեր տփնութեամբ հրավառուող այսօրն լոյսեր,  
Բռնութեան դէմ ապստամբող այսօրն սուսեր,  
Այսօրն անսանձ, ոգեւորիչ օ՛ր բարախուն:

Ո՞վ կըտակեց այս օրերուն գնացքը խօյ,  
Ժողովուրդիս մէջ կուտակուած այսֆան մեծ ուժ,  
Ու խորտակիչ կամֆի այսֆան մրրիկ ու մուրն,  
Այսֆան խոստում գալիքներու արեւագօլ:

Ո՞ր դարու մէջ մարդը սիրեց այնֆան զիրար,  
Եւ առաւօտն ալ բացուեցաւ՝ այսֆան շքեղ,  
Ո՞ր երկրի մէջ այսֆան մաքուր սրտով անմեղ  
Ողջունեցին՝ զիրար մարդիկ որպէս եղբայր:

Ո՞ր դարու մէջ տէրերն այսպէս եղան իսպառ  
Գահակործան օրէնքներուն հետ անիրաւ,  
Ո՞ր դարու մէջ այսֆան ազա՛տ խօսք լիաբաւ,  
Առատ գինի, երգ ունեցաւ մարդը խոնարհ:

Ո՞ր դարու մէջ արտադրողը այսպէս հըպարտ,  
Սէգ ցակատով պըտըտեցաւ եւ իբրեւ տէր  
Եւ տիրական՝ գոհ վայելեց ինչ որ ի՛րն էր,  
Հովանիին տակ օրէնքին արդարադատ:

Դուն լուռ անցի՛ր, հայրենի՛ք իմ, ոսկեհանանչ,  
Ապերախտներն քող ուրանան եթէ կ'ուզեն,  
Թող ուրանան, ու կ'ուրանան քո վառ լոյսէն,  
Մատաղ ըլլամ ես քո ձայնին, մա՛յր որդեկանչ:



## ՈՂՋՈ՛ՅՆ ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ

Եղբայրական ողջո՛յն քեզ, ժողովուրդ իմ հայկական,  
Հսկայաշունչ այս երկրի խոստմնագեղ ասիերէն,  
Ազատամարտ նիգերուդ արիւնայորդ ու վառման,  
Ողջո՛յն կամֆիդ անխորտակ, պայֆարներուդ հրեղէն...:

Զէնֆ ու գրահ ես հագեր ու կը կուլիս անվեհեր  
Ոտխներուն դէմ դաժան, որ օրերդ փայլին միշտ  
Ու վայելես պտուղներն խաղսդուքեան օրհնաբեր  
Աշխարհիդ մէջ անմահ, նորակառոյց ու անվիշտ:

Զինուոր ես դու Սասունցի Դաւիթի քուր-կայծակով,  
Երկինքի մէջ կը քոչի՛ս անեղատոյլ ու խիզախ,  
Կը կորնչին առ յաւէտ քշնամիներդ անկորով,  
Տիեզերքը կը սարսի քո ցասումէդ երկնաբախ:

Մեծ բանակին մէջ կարմիր յաղթանակատ կը ֆայես,  
Աչքերուդ մէջ կը փայլի Արարատեան արեւն յորդ,  
Բռներ ես դուն յաղթուքեան մամբան վսեմ, լուսերես,  
Նոր օրերու իմ խնդուն, անպարտե՛լի ժողովուրդ...:

Եւ արիւնդ կը հոսի եթէ այսօր քո առատ,  
Տուրֆն է այդ քո կամաւոր Ազատութեան Աշխարհին,  
Փառֆիդ լոյսերն են դարձեր Սքալինկրատ, կենիւկրատ,  
Արեւ մնա՛ միշտ ուղիդ եւ օրերդ լուսածին...:



## ՎԵՐԱԳՐԱԻՈՒՄ

Կը խոյանար յաղթավագ բանակն հօր դէպի գիւղ,  
Վըրէժներու իբրեւ լեռ, ցառամներով աներկիւղ,  
Լքած էր գայն իր ետին երբ նահանջն էր պարտադիր,  
Օրն յաղթանակ կը բերէր թշնամիին դաւադիր:

Անկէ յետոյ գրուեցաւ Սքալինկրատին փառքը վառ,  
Խարճով, Բիէվ մերն եղան, Լենինկրատին հետ անմար...  
Հիմա գիւղին մօտեցաւ ահեղասոյլ զօրքը մեր  
Եւ հարուածե՛ց ոսոյսին ժանտատեսիլ, մահաբեր:

Խորտակուած էր դիրքն անոր, լեցուեր ամէն խրամատ,  
Ու չհաաւ օգնութեան ձեռքը ջախջախ, ցարահատ.  
Ո՛վ որ կրցաւ նոդայրիլ փախաւ անշունչ ու արագ,  
Ճգմուեցան ուրիշներ մեր բանակին ոտքին տակ:

Ու դուրս եկան յնդութեամբ թագստոցէն իրենց մութ,  
Վերապրողներն կեանքն որոնց եղաւ սարսափ մը անգութ,  
Ճանչցաւ ծերուկն իր որդին եւ համբուրեց կարօտով,  
Ուրախութեան արցունքներն դարձան հեղեղ, անափ ծով:

Փաթթուեցաւ ամուսնոյն կինը ցաւէն խելագար,  
Գրկին մէջը անսնունդ փոքրիկն անշունչ կը խռկար...  
Հայրը օրհնեց համբոյրով թանփստ գաւակն իր խիզախ,  
Անծանօթներ գրկուեցան ծանօթներու պէս ուրախ:

Ժամանակը շուտ բուժեց գիւղին վերքը ցաւատանջ,  
Ու չմնաց մութ, աւեր, դարձաւ ամէն ինչ ճանաչ,  
Երջանկութեան գրկին մէջ կեանքը շնչեց հեշտաւէտ  
Զի արեւը չմթնեց Ազատութեան առ յաւէտ...:

## ԿԻԼՊԵՐԴ ԿՂԶԻՆԵՐԸ

Թ Ա Ր Ա Վ Ա

Կապոյտին մէջ հեշտ կը ննջէ կղզին շնչող վիշապ մ'իբրեւ,  
Քարացած է կարծես հապուկ մոլեգնութիւնն հագարաթե՛ւ,  
Ու քամակին վրայ կ'իջնէ լուսինն ամպին թեւէն կախուած,  
Գոգցես անոր ծանրութեան տակ կ'արթննայ ան, կուտայ հարուած:

Ու կը լսուի ովկիանոսին արծաթ-աճայն կանչը տխու՛ր,  
Որ ծառերուն մէջը կ'իյնայ եւ կը լուծուի անձայն ու լուռ,  
Խաղաղական գիշերն այսպէս կը մօտենայ արշալոյսին  
Լուրթեան մէջ մշուշասօղ եւ հալեր է արդէն լուսին:

Ու կը նեղֆեն մթութիւնը պտուտակներ գերթ ուրական,  
Երբ կը խուժէ թռչուններու վայրի երամ մ'գիշերական,  
Ահագնութեամբ զարհուրագօր, յանկարծաբախ կը ձգեն վար  
Վըրէժխոյր իրենց սրտին կատաղութիւնն ստելավառ:

Ու կը բանան հրդեհաշունչ բերանն իրենց զերթ հրաբույս  
Ռագմանաւերն, կը շարքտեն մահաշատաչ լավա ու մուլս,  
Կը ցնցուի կղզին հիմէն, կը բռնկի անտառը մութ,  
Կ'ըսես հիմա կ'անհետանայ ու կը դառնայ ջուրէ անդունդ:

Բայց լուր է ոսոյսը նենգ եւ կ'սպասէ պահին յարմար,  
Եւ նաւերու տորմիղն ահա կուգայ անվերջ եւ անդադար:  
Ու կը նետուին ջուրերուն մէջ զինուորները վրիժառու,  
Զէնքերն իրենց գլխին բռնած՝ հագարներ են ափէն հետու:

Խիտ շարժերով երբ կը հասնին աւազներուն վրայ ծովին,  
Յորդ կ'արձակեն կրակն իրենց ոսոյսները վա՛տ, դաւածին:  
Կը խաւարի լոյսն աչքերուն՝ երազներով անուշավառ,  
Ծաղկահասակ զինուորներուն — տղադ գնա՛ց, սգաւոր մայր...:

Կը կուտակուին դիակները ովկիանոսին փրփուրով քաց,  
Բայց ուրիշներ կը յարձակին, ահա՛ դիրք մ'ալ, դիրք մ'ալ գնաց,  
Կը խորտակուի ամէն պատուար եւ ամբուքիւն, ծակ ու խրամ,  
Փշրուած է ճաբոնն յետին գրոհին տակ հօգօրակամ:

Մե՛րն է արդէն նաբոնական ամուր կղզին՝ աւեր հիմա  
Ու չի շնչեր կապոյտին մէջ ննջող վիշապն այդ անխնայ,  
Խլած ենք, տե՛ս, անկարելի Յաղթուքիւնը դագաղակիր,  
Մեր սիրելի զաւակներուն արիւնովը բոցակարմիր:

#### Վ Ա Ն Ա Ն Թ Է Ք Է Ե Ա Ն Ի Ն

Միամիտներ հաւատացին թէ՛ տրտմանէ՛տ մի սեր օր  
Կ'իյնայ արեւն իր գահէն, ալ չի՛ ժպտիր լուսին նոր,  
Մէկի՛կ մէկի՛կ կը մարին յաւերժալո՛յս աստղերն ալ,  
Եւ Սկիզբը կը դառնայ լուի՛ն վախճան մթածա՛լ:

Միամիտներ հաւատացի՛ն Հայու հոգիդ մշտաճո՛ւր  
Մահուան առջեւ կը շիջի՛, կ'ըլլայ անոր անձնատո՛ւր,  
Ամագոնեան երգերուդ ակունքները մեղրաւէտ,  
Գուցէ օր մը կը ցամփին, անմահաշունչ իմ վարպե՛տ...

Աւա՛ղ, անոնք չգգացին թէ՛ քնարիդ վըրայ յա՛ր  
Հնչեց Կեանքի անվախճան, Սիրոյ երգը քնիշալա՛ր,  
Հայու Հոգին երգելո՛ւ վ անոր վսեմ մասն եղար,  
Խորահաւատ անոր պէս եւ անոր պէշ մշտավառ...:

#### ԱՍՏՈՒԱԾՆԵՐՈՒ ՏՕՆԱԽՄԲՈՒԹԻՒՆ

Գինետօն է կենսաւրախ Աստուածներու խելայեղ  
Կ'սպասէին, որոնք յար այս օրերու փառաճե՛ղ,  
Վրէժներով մեր ցնցուն, ցատումներով մեր արդար  
Դարձեր էին անհամբեր, կը վիճէին անդադար:

Հասար անոնց վա՛րդ ուղիւն մո՛ւլս մը վարէն արեժո՛ւփ,  
Կը շըպտէր գոր երկինք ուրական մը կարծես սուրբ,  
Աստուածային աչքերուն ծայրովն իրենց նայեցան  
Ամպերէն վար դէպ երկիր՝ աւերներով ցիրուցան:

«Նացի գիւղեր կ'այրի՛ն հոն», ցնծութիւնով ըսաւ մին,  
«Ու կը հասնի մինչեւ մեզ հրդեհներու սիմֆոնին,  
Արդարներու տո՛ւնն Եղար մինչեւ երէկ հո՛ւր, մոխի՛ր,  
Հիմա՛ սակայն կը բռնկի՛ն չարերունը դաւաղիր...»

Որոշեցին Աստուածներն գինի խմել երկնահամ,  
Պարերգելով անընդհատ դարձեր էին ուժաբամ...  
Եւ պոէտը մտնելով գաղտգաղտի անոնց մօտ,  
Խմեց ինչ որ գտաւ հոն եւ յօրինեց երգն այս յո՛րդ...:



5294-55

## Մ Ա Յ Ր Ա Կ Ա Ն Մ Ա Ղ Թ Ա Ն Ք

Յաղթանակը թող շո՛ւտ հասնի փառքը ուսին,  
Խլուած մահով ժանտատեսիլ սեւ Արէսին,  
Որդի՛, ըլլայ վերադարձըդ հեշտ ու արագ,  
Երազին պէս, արեւին պէս լուսավարակ:

Ա՛հ, շուտ իջնէ խաղաղութիւնն ամպրոպաթեւ,  
Երջանկութեամբ գալիքնաշունչ, սրտով թեթեւ,  
Ուղիներդ դալար ըլլա՛ն, քաղցրիկ որդի,  
Օդըն՝ անուշ եւ բալասան՝ արեւն յուրթի

Հովեր դառնան քեզ առագաստ, մրրիկներն ալ  
Քե՛զ ինձ բերող նաւերն ըլլան լուսաբաւա՛լ,  
Զի՛ խափանէ մութը նամբադ քու փառահեռ՛ւր,  
Կայծակի պէս թռիւր արագ, մօրդ եկո՛ւր:

Ա՛հ, քեզ տեսնեմ, իմ մէկ հատիկ, ո՛ղջ աչքերով,  
Ու թող հանգչի կարօտովդ սիրտս վրդով,  
Գո՛հ կը փակեմ աչքերըս իմ՝ յաւիտեան ես,  
Վերադարձիդ երջանկութեամբ լոյս ու հրկէզ...:

## Ծ Ն Ն Դ Ա Կ Ա Ն

Ողջո՛յն քեզ օր վեհափառ, որ կը բացուիս լուսեղէն  
Իբրեւ ծաղիկ մ'օրհնութեան՝ անմահօրէն բուրաւէտ,  
Ու կ'ուռնանայ քեզի պէս, կը տարածուի քեզի հետ  
Մեր յոյսերուն կոկոնն ալ՝ խլուած երէկ դեռ նիւղէն:

Ու ծագումիդ պէս խնդան, յայտնութեանդ պէս վսեմ  
Երջանկութիւն կը բաժնէ Գալիքներու սերմնացանն,  
Հաւատացիմք զի անոր, ա՛յդ հաւատով անեցան  
Մեր տրտմութեան օրերուն արեւները մահաւսեմ:

Ողջո՛յն քեզ օր դիւրական, աստուածօրէն լուսայորդ,  
Խաղաղութեան դո՛ւտրն ես դուն՝ Յաղթանակով պսակուած,  
Ողջո՛յն եւ քե՛զ բարեկամ, խոնարհ ընկեր եւ Աստուած,  
Զ'ըլլաս գոնէ այս անգամ խաչելութեան վե՛հ քամրորդ...:

## Յ Ո Ւ Շ Ե Ր, Յ Ո Ւ Շ Ե Ր

Ո՛վ հին յուշեր, անուշ յուշե՛ր,  
Ինձ ձգեցիք միա՛յն փուշե՛ր,  
Վայելիքներէն ձեր վարդ ու խո՛ւնկ  
Վէրքե՛ր ունիմ միայն խորունկ:

Զիս խաբելու համար տուի՛ք  
Երանաւէ՛տ ամեն տեսիլք,  
Եւ իմ հոգիս վշտով մընաց  
Հանոյքներէն վերջ երկնայա՛ծ:

Ու կը խլե՛ն ինձմէ հիմայ  
Հին յուշերըս աստղահմա՛յ,  
Յաւերն անգամ անո՛ւշ, անոնց,  
Մոռացութեան ձեռքերով բո՛ց:

Ա՛հ հին յուշեր, փափկիկ յուշեր,  
Ինչո՞ւ, ինչո՞ւ ձեզ չեմ յիշեր,  
Եկէ՛ք ինձի, ա՛հ ետ եկէ՛ք  
Սարսուռներով ձեր վշտաբեկ:

## ՄԵՌԵԼՆԵՐՈՒ ԶԱՅՆԸ — 1918

Ես մեռելներ կը տեսնեմ, բայրն ալ ինձ ծանօթ,  
Հանդիպեցանք իրարու մի յաղթական առաւօտ,  
Ողջունեցին անոնք զի՛ս գերեզմանէն իրենց մութ,  
Ոսկրացած ձեռքերով եւ աչքերով խո՛ր անդունդ:

Գիշերական էր անոնց միօրինակ ձայնը պաղ,  
Երբ խօսեցան ինծի հետ խորհուրդներով անծիծաղ,  
Ըսին. «մեռա՛նք ձեզ համար, մահը եղաւ մեր տխո՛ւր,  
Ո՛ր, չի տեսանք օր, արեւ կեանքի բանտին մէջ անդունդ»:

Ըսին. «Տուինք Արէսին սիրով ամէն, ամէն ի՛նչ,  
Լափեց մահը սիրտը մեր երազներով կախարդիչ,  
Դարձաւ հանոյ՛ք գերագոյն մեր վերքերուն ցաւը խո՛ր,  
Գիտէինք թէ կը մեռնինք վաղուան համար լուսաւոր»:

Ես կը տեսնեմ վերստի՛ն, տրտմաբախիծ մեռելներ՛ր,  
Հին օրերէն ծանօթ ինձ, որոնք հետս կ'ապրին դէռ,  
Ու կ'ողջունեն դարձեալ զիս, իրենց կսկիծն է անապի,  
Մեռելները ո՛ր կուլան արցունքներով յուսախար...:



## ԶԱՏԿԱԿԱՆ

Վերյիշելով անիրաւ մահդ մարդոց ձեռքով բիրտ  
Ամեն տարի կ'ընկնուի արդարախոհ իմ հէ՛ջ սիրտ,  
Կ'ըմբոստանայ կրկնակի, կ'ուզէ դառնալ մշտագոյ  
Հագարամեայ վրէժիդ հիւլեական ոռ՛ւմբը գոռ:

Նոյն ձեռքերը չարաշարժ, նոյն մարդերը ո՛ր, անկցի՛ն,  
Անմահական մահէդ վերջ նոր Յիսուսներ խաչեցի՛ն,  
Սերնդական մահն անոնց դարակուտակ ու դաժան  
Եղաւ հազար անգամ խո՛ր, կսկիծն անոնց անվախեան:

Ու գոհերը նորանուն նոյնի՛կ յոյսը չունեցան  
Վեհ Յարութեա՛ն մ'երագին եւ կամ արդար հատուցման,  
Թէեւ խաչէն հայցեցին Աստուածային օգնութի՛ւն,  
Յասունն Անոր՝ բոցավառ, երկինքներու մէջ արթուն:

Դուն որ հիմա վերն ես գոհ, վերայառնեալ ո՛վ Յիսուս,  
Զբաւորին տուիր հաց, տուիր կոյրին աչքի լոյս,  
Ու ներեցիր մինչեւ իսկ անոնց որ քեզ խաչեցին...  
Զ'ըլլա՛յ, չ'ըլլայ որ ներես Յուդաներուն նորածին:

## ԵՐԳ ԿԱՄՔԻ ԵՒ ՎՐԷՃԻՆԴԻՐ ՅԱՂԹԱՆԱԿԻ

Պոէտական խնդութեամբ կ'երգեմ ասա նորէն ես  
Այս օրերու մարտագո՛ն, վրէժխնդիր երգը վէս,  
Պարգած դրօշակն ասարկու խրոխտապանձ բառերուս,  
Ես կը քալեմ դէպի մեծ յաղթանակներ՛ր երկնացունց:

Կը հետեւին իմ ձայնիս՝ մրրկաշաչ ու անեղ,  
Մեր բանակներն ալեկոծ, ատելութեամբ մահագեղ,  
Ու գիտեմք թէ կը հասնինք նպատակին մեր դաժան,  
Ալ չի՛ շնչեր օդը ջինջ մեր բշնամին նեմզ ու ժանտ:

Գիտե՛նք վախճանն այս մամբուն, որ կը տանի յաղթութեան,  
Զի արդար է կիրքը մեր, որոշումը՝ վնասկա՛ն,  
Ու կը փակի արդէն իսկ գարշապարիս մեր կծու,  
Պիղծ արիւնը սոսիսին, կ'իջնէ հարուած մահացու...:

Մեր արիւնով գնեցինք այս օրերու Յոյսը վա՛ն,  
Տուինք անոր մեր հոգին՝ մերթ պարտուած ու անկար,  
Յաւտ սակայն մաքառող, վնտելով որ պէ՛տք է գան  
Վրիժաբորբոք օրերն այս, յաղթասուց Ապագան:

\* \* \*

Պաշտական խնդութեամբ կ'երգեմ անա նորէն ես  
Այս օրերու մահացու, վրէժխնդիր երգը վե՛ս:

## Ա՛Ն ՄՈՒՍԱՆԵՐ ԳԻՏՅԷՔ ՈՐ

Ո՛վ մուսաներ փափկագին,  
Ո՛վ վարդեղէն ոգիներ,  
Որ կը շոյէք իմ հոգին  
Լոյս մատներով ձեր քիթեռ.

Երախտապարտ եմ յաւէ՛տ,  
Քրնճոյշ կոյսեր երկնահիւս,  
Որ ձեր շունչով արփաւտ  
Վառ կը պահէք իմ հոգիս:

Ու կը գռեմ ինձ համար  
Շընորհները ձեր անհուն,  
Որ ձեր սիրով գինով յար  
Տաղեր երգեմ ո՛ր խընդուն:

Ա՛հ մուսաներ գիտցէ՛ք որ  
Կը խաւարի օրըս լոյս,  
Երբ գիս զըրկէ՛ք բեղմնաւոր  
Զեր վառ շունչէն փըրփըրայոյց:

## ԱՐՇԱԻԷ՛ ԱՌԱՋ, ԿԱՐՄԻՐ ԲԱՆԱԿ

Ո՛վ երկնադպրոց դուն շանթեղէն ուժ, կարմիր փոքորիկ  
Ոսկի վրէժի եւ արդարութեան վիթխարի պի՛ք,  
Բռներ ես արդէն վերջին յաղթութեան բոցեղէն մամբան,  
Արշաւներուդ տակ վայրագ քշնամին կ'իյնայ անկեմդան...:

Եւ տիեզերական ինչպէս ամեհի կուտակուած հեղեղ  
Կը խուժես առաջ յո՛րդ փրփուրներով, կրճով մահագեղ  
Բնաջինջ կ'ընես, կ'աւրես կը տանիս գազիր քշնամույն,  
Ո՛ր ժանտատեսիլ հետքերն անգամ գորշ ու մահագոյն:

Կը փրկես շուտով անոր ձեռքն ինկած հողերդ բոլոր  
Գիւղ աւ քաղաքներ կիսաքանդ ու կոյր, սե՛ւ, պատանքաւոր  
Ուր որ կը հասնի շուքդ փրկարար, ո՛վ կարմիր բանա՛կ  
Արեւ կը փայլի, կը ծաղկին դարձեալ մոլիսի՛ր, աւերակ:

Քուկդ եմ արդէն Օրէլ, Պելկորստ ու չֆնաղ հարբով:  
Շուտով կը խլես Սմոյեմս, Քիեւ՝ կոխով, փառքով,  
Եւ երկրի գով, Ուքրանիոյ պերն երկինքներուն տակ,  
Կը շնչէ դարձեալ ժողովուրդն ազատ, անվիշտ, գոհունակ:

Արշաւէ՛ առաջ եւ կանգ մի առներ ո՛վ Բանակ կարմիր,  
Եւ շե՛շտ քող իջնէ հարուածդ գլխին սոսիսին նանիր,  
Վրէժիդ հուրով խաւար երկինքներ մրրկին, փայլին,  
Դժոխք քո՛ղ դառնայ հողը քշնամու, մահաւեր Պերլին...:!!!



## ԿԵՐՍՈՆԵԶԵԱՆ ՓԱՐՈՍ

Նուէր՝ ՀԱԶԱՐԱՊԵՏ ԱԼԹՈՒՆԵԱՆԻՆ ԵՒ ՍԵՎԱՍՏԱՓՈԼԻ ՀԵՐՈՍՆԵՐՈՒՆ

Մարեցաւ ան ռախներու ձեռքովն երէկ,  
կրիմական երկինքներու տակ վշտաբեկ,  
Այրի դարձաւ Սեվաստափոլն լացակամած,  
Հին օրերու յոյսը կարծես յաւէտ կորած:

Պաշտպանեց գայն ժողովուրդը ազատասէր  
Կամքովն ահեղ, որ դարձեր էր ամենի լեռ,  
Եւ ուխտած էր պահել գայն միշտ լուսապայծառ,  
Խորհուրդն իբրեւ իր օրերուն արեւովառ:

Եւ Փարոսը պահեց շունչը յաւերժալո՛յս  
Կռիւներու մէջն իսկ ահե՛ղ, անխրախոյս...  
Եկաւ, հասաւ նենգ թշնամին մօտիկն անոր,  
Իբրեւ հրէշ փոթորկածայն ու ահաւոր:

Ու ռուկներէն փչեց քամի կայծակնաշա՛չ,  
Ու նետուեցաւ կատաղութեամբ դէպի՛ առաջ,  
Բարբոքած էր գայրոյթն անհուն իր լուսատեաց,  
Իր գոռումէն թնդաց երկիրն մթափալած:

Սեղմուեցաւ օղակն ամուր քաղաքին շուրջ  
Սպառնաց գայն դարձնել մութ ու անշունչ,  
Բայց կռուեցան մարտիկները ահեղասա՛ստ,  
Երկրին սէրը իրենց կուրծքին գրահ ու լա՛ստ:

Եւ պլպլաց փարոսն այնտեղ, մութին մէջ խոր,  
Ոգու իբրեւ անմահ կրակ եւ շունչ հօօ՛ր,  
Հերոսներու իբրեւ վսեմ, միշտ ուղեցոյց  
Եւ ոսկեթեւ յոյսի թռչուն մի անմատոյց...:

Ու փոխուեցաւ թշնամիին գրոհն անդուլ,  
Սոսկազարհուր ուրականի մ'համայնակո՛ւլ,  
Որ կ'սպառնար արմատախիլ ընել կարծես  
Նաւահանգիստն աներակուած ու մթակէզ...:

Խաւարին մէջ եւ դարձնել ո՛ր խեղդամահ  
Կերտնեգեան վառ փարոսին լոյսը անմահ,  
Փակել ընդմիշտ վերջին կայծն իսկ նուազամար,  
Որ ամէն ինչ դառնար նացի, անլոյս խաւար:

Երբ ան դարձաւ կանթեղի պէս վտիտ, անոյժ,  
Եւ ամէն տեղ իջաւ ծանր կապար, մշուշ,  
Կռուողները գայն պահեցին լոյսով առկայծ,  
Իրենց սրտին արիւնովը միշտ բոցարծարծ:

Խուժեց հիմա ծովը ցայկոտ քաղքին վըրան  
Եւ խաւարը իջաւ որպէս քանձր վըրան,  
Ու չարածին ուժ մը ահա ցնցեց հիմէն,  
Լեռները խենթ, բլուրները գիւնով արդէն:

Բայց դիմադրեց ժողովուրդը դեռ անվհատ,  
Արիակամ բանակն անոր ահեղամարտ  
Պաշտպանեցին անոնք լոյսը կենսավարար  
Ինչպէս գանձ մը անգին, արեւ մ'հոգեպարար:

Պաշտպանեցին ինչպէս մայր մը իր մէ՛կ որդին,  
Մինչեւ իրենց շունչը վերջին, մահէն անդի՛ն...  
Եւ իրենցմէ՛ սոսկաց նոյնիսկ մահը զարհուր,  
Մահը դալուկ ինկաւ, սողաց եւ անճնատուր...:

Արտաշնչեց երբ փարոսին լոյսը վերջին,  
Զէր մնացած էակ մ'անգամ կառչած շունչին,  
Նահանջողներն, մեռելներն իսկ հերոսական  
Հոն ուխտեցին օր մ'անպայման թէ ետ կուգան:

Ու կը վառեն իրենց ձեռքով լոյսը մարած,  
Կերսոնեզեան վսեմ հուրն այդ մթ-ահալա՛ծ  
Կը բռնկի անգամ մ'ալ ան որպէս արեւ,  
Եւ անվախնան լոյսի աղբիւր կ'հոսի, թեթեւ:

Անցա՛ն օրեր սե՛ւ, ցաւագին, կորաբաւակ,  
Եւ պարտուած օրեր անվերջ ու միայնակ,  
Նացիները, յաղթանակովն իրենց արևոտ,  
Առաջ գացին խրոխտաբաշտ ու մահահոտ:

Ու կարծեցին թէ՛ խլած են փառք ու երազ,  
Ծունկի կուգայ մեծ թշնամին ալ պարտուած,  
Թէ կը դառնայ իրենց կամքը վնիւն անխախտ,  
Տէր կը դառնան ողջ աշխարհին անտէր, անբաղդ:

Խորտակուեցան սակայն ցասման թումբերը կուռ  
Շղթայագերծ դարձաւ վրէժն արշաւաստյր,  
Եւ Բանակը Կարմիր սուրաց առա՛ջ, առա՛ջ,  
Անկարելի խոյանք մ'իբրեւ մահաշատաչ:

Ե՛տ խլուեցան ծաղկուն գիւղեր ու ֆաղաֆներ՝  
Նացիներու ձեռքով հիմա փռչի, աներ,  
Փախուստ տուաւ վատ թշնամին խունապահար,  
Լքած ետին ոնիրներու դժոխք մը վատ:

Եւ յաղթական բանակն հասաւ մինչեւ Խըրիմ,  
Հալածելով ոստիները իր ոխերիմ,  
Զարկա՛ւ, փշրեց գանոնք կարծես հուրէ թաթով,  
Ոչնչացո՛ւց իր վրէժին տակ երկաթով:

Գարձեալ շողաց Կերսոնեզեան փարոսը կայր...  
Համբորդներուն փրկութեան ա՛փ ու ջերմ համբո՛ւր,  
Գալիֆներուն մէջ ան մնաց յաւէտ անմա՛ր,  
Ազատ մարդու հոգւոյն իբրեւ հուրը պայծա՛ռ:

## Տ Ղ Ո Ւ Ս Ն Ե Տ

Իմ թանկագի՛րն, մէկ հատիկ, չարաննի՛րիմ տղաս,  
Տարիներուն հետ կարծես ա՛լ անլի խենթ կ'ըլլաս,  
Արեանըդ մէջ կ'արշաւէ մրրիկներու հուր ոգին,  
Կը բռնկիս, կը պտոթկաս դուն ամեն ժամ, իմ անգի՛րն:

Ուրբն անգամ ծաղկեցան ծաղիկները լուսամերկ,  
Եւ հասակդ տես հասաւ հօրդ մէջքին վշտաբեկ,  
Բայց մընացիր դուն, որդի՛, մո՛յն երթխան անառակ,  
Նոյն անիշխան տղեկն հին, ա՛հ կուռագան իմ գաւակ:

Կը գանգատին քու վըրադ դուռ, դրացի ամեն օր,  
Թէ՛ դասընկեր ու անցորդ կ'ընես յանախ վիրաւոր,  
Կը փրցընես, կը մսկես դուն ծաղիկներ փափկագին,  
Կը մագլցիս պատերէն ուրիշներու պարտէզին:

Իմ օճիֆէս կը բռնեն, որդի՛, կարծես ես ըլլամ  
Յանցաւորը անմեղուկ քու մեղքերուդ դառնահամ,  
Պէտք է, կ'ըսեն սանձ դնել քու բեռանիդ բարձրագոտ,  
Կապել ձեռքերդ ալ անգուր. հանգիստ կ'ուզեն եւ անդորր:

Կարծես չ'ըլլար բաւական ուրիշներու բիւր գանգատ,  
Արարքներէդ դարձեր եմ, տղաս, շատոնց ճարահատ,  
Կը վազվըգես մեր տան մէջ, կը տապալես ամեն ինչ,  
Շարժումներուդ հետ անսանձ, ա՛հ իմ տղաս վրդովիչ:

Չունինք բոլոր մը հանգիստ դարձոցէն վերջ երբ տուն գաս,  
Ո՛հ, առաջին ֆայլիդ հետ կ'ըլլաս կարծես պատուհաս.  
Կ'ուզես այսինչ ու այնինչ, կը պահանջես ամեն բան —  
Մէկ անգամէն ունենալ, լ' գոհ չես բընար դո՛ւն սակայն:

Զես մտածեր, իմ անգի՛ն, թէ խոցուած է սիրտս վերք,  
Ուժասպառ է մայրդ ալ, աշխատանքէն յոգնաբեկ,  
Ու կը պնդես, որ ըլլայ կամեղ կատար ամեն ժամ,  
Բռնակալ մը ըլլայիր կարծես փոքրիկ, անզգամ:

Զգաստացած չունիս դուն, ա՛հ, որքան ալ հատնիմ ես,  
Զես մեղքնար ալ բընաւ պոկտ հորըդ վշտակէգ.  
Բայց ի՛նչ փոյթ թէ՛ հատնիմ ես, ա՛հ անառակ իմ տըղաս,  
Երթալէս վերջ դուն անի՛ս, քերթուածի մ'պէս վառ մընաս:

### Մ Ա Յ Ր Ա Կ Ա Ն Կ Տ Ա Կ

Որդեակ, ըսաւ մայրըս՝ ինծի, վշտերու մէջ ջըղագալար,  
Անապատի քամբուն վըրայ, ա՛հ իմ հոգեակ, մի՛ լար, մի՛ լար,  
Գիտեմ, որդի, եղբայրըդ էր, որ խըլեցին դեռ քիչ առաջ,  
Ու կ'արիւնի սիրտըս անվերջ անոր սիրով մշտահառաջ:

Նայն ձեռքերը յօշոտեցին հայրդ ալ հուժկու, դառնաթախիծ  
Սա կայսն անգոր բոյրդ է չքնաղ, ազգէն կըտակ քեզի եւ ինձ,  
Եղբայրներդ են հոս թողւում, բոլորն ալ քեզ հարագատ,  
Կը տուայտին գագաններու քանկերուն մէջ արիւնացայտ:

Ամեն ինկող մաս է քեզի, որդի՛, ըսաւ, մայրըս տխուր,  
Մէկ մարմին ենք եւ մէկ հոգի, ազգը կ'ըլլայ փըշուր, փըշուր,  
Տըղա՛ս, ամեն գացող գաւակ քեզի՛ եղբայր, ինծի որդի,  
Ամեն հատնող շունչ մըտերիմ անմահ շունչն է ժողովուրդի:

Մի՛ լար, ըսաւ մայրս ինծի, միայն եթէ դուն ողջ մընաս,  
Յիշէ՛ բոլոր չարիքներն այս իբրեւ գագիր նենգ պատուհաս,  
Տկարն է որ միայն կուլայ, ըսաւ մայրս, իբրեւ կըտակ,  
Հայուն վիշտը մէջդ փոխուի վըրէժներու թո՛ղ անյատակ:

### Ք Ե Զ Ի Լ Ե Տ

Հայրենի՛ք իմ, եթէ կամ ու կը շնչեմ ես այսօր,  
Պատճառն այն է, որ դուն կաս ու քո շունչըդ է ներգոր  
Զիս կը պահէ կենդանի, կը բարախես մէջըս դուն,  
Ու կ'ուռնանամ ես քեզմով եւ կը նայիմ վառ հեռուն:

Մասնիկըդ եմ անբաժան, քեզմէ բռնի փրցուած,  
Քեզմէ հեռու՝ քեզի հետ, քեզմով միայն միշտ առկայծ,  
Ճիգերուդ հետ մաքառող, լոյս օրերուդ հետ արբշիռ  
Քեզմով միայն գոհ, հպարտ, հերոսաշունչ իմ երկիր:

Նայնացած եմ քեզի հետ, հոգիս քեզմէ անանջատ,  
Ու կը նանչնամ մէջըդ զիս, քեզի իբրեւ հարագատ,  
Քեզմով միայն կատարեալ, միա՛յն քեզմով յաղթական,  
Իմ նորագիւտ ազնիւ մա՛յր, նոր օրերու Հայաստան:

### Գ Ա Լ Ի Ք Գ Ա Ր Ո Ւ Ն

Որքա՛ն, որքա՛ն հեռու է Գարունն անուշ դեռ ինձմէ,  
Ծաղիկները կը ննջեն տերեւներուն մէջ փափուկ,  
Դեռ չեն դըպած մինչեւ իսկ լոյսին շրթներն ալ տափուկ  
Հողի ծոցին դողացող, հունտն որուն մէջ կը նիրհէ:

Բայց ես այժմէն կ'երագեմ գեփիւռներուն երգն աղուոր,  
Ծիծեռնակին այցն ագատ, խաղովներով լի այգին,  
Ու կը կրկնեմ բառերն իսկ սիրայ ֆաղցրիկ այն երգին  
Կը մըմընջեն գոր իրար ծառ ու ծաղիկ մեղմօրօր:

Ու կը կարծես թէ մարդիկ ես ինքզինքս կը խարեմ  
Տեսիլներով անկայուն, երագներով ալ շինծու,  
Ու չեն գիտեր թէ կ'երգեմ առաւօտըն ակազուն,  
Ինչ որ վաղը պիտի ծաղկի եւ Ապագան լուսադէմ:

## Մ Ա Յ Ր Ա Կ Ա Ն Զ Ո Ղ Ո Ղ Ո Ւ Թ Ի Ի Ն

Մայրիմ իմ, ինչպե՞ս, ըստ՝ ի՞նչպէս կըրնայիր  
Տանիլ այնքան ցաւ, մըղձաւանջ մըշտակայ,  
Զեղանք երբեք քեզի հանդէպ կարեկիր,  
Քեզ՝ անգիտակ, չարչարեցինք անխընայ:

Կը կարծէինք թէ՛ պարտքը էր մայրական  
Մեզի համար հատնիլ, հալիլ, հեկեկալ,  
Ու հետեւիլ մեզի ամեն ժամ, վայրկեան,  
Որ անէինք գուրգուրանքիդ տակ ծաղկեալ:

Մայր իմ անուշ, երբե՛ք, երբե՛ք չի գիտցանք,  
Թէ՛ դուն որքա՛ն բարի էիր ու գոհող,  
Մայր իմ կեանքըդ եղաւ կարօտ ու զըրկանք,  
Քու բաժինով մեր օրն ըրիր արփաշող:

Ա՛հ, հիմայ որ յիշատակըդ մընաց լույ,  
Գիտակցութիւնն եկաւ որքա՛ն դանդաղ, ո՛ւշ...  
Ա՛հ, տեսնէի լոյսն աչքերուդ անմորմոք,  
Ու վերքերըդ իմս ըլլային, Մայր բընֆոյշ:

## Ի Մ Ղ Ո Գ Ի Ս

Մերք կ'ընկնուի իմ հոգիս փոքրիկ մանուկ մը իբրեւ,  
Ու խաղալիք կը դառնայ հողմին որպէս չոր տերեւ,  
Մեղրամովսի պէս դալուկ ան կը հալի արեւէն,  
Թախիծներն իսկ իր փափուկ որքա՛ն երկար կը տեսնեն:

Յոյսէն լուսած կը դառնայ որք մ'անժըպիտ, անսուաղ,  
Զունի երդիք մը տաճուկ, մոռցեր է զինք սէրն, աւա՛ղ,  
Սխալ տեղեր կը տանին ճամբաները զինք ընդմիջտ,  
Զունի պահ մը ան կարծես երանութեան ու անվիշտ,

Մերք ալ կ'ըլլայ վիրաւոր վագր մը կարծես ան վայրի,  
Զար որսորդի մ' վըրէժով, որուն սիրտը միշտ կ'այրի,  
Ու բզբփոսի կ'ուզէ ան տիեզերքը անգըլուխ,  
Որ ծայր առնէ ամեն ինչ դարձեալ որպէս մառախուղ:


Մերք ալ, կ'ըսես, կը դառնայ ուժ մը անվերջ, կործանիչ՝  
Արդարադատ մահուան պէս եւ սիրոյ պէս արարիչ,  
Մուսաներէն կը շոյուի եւ անոնցմով գինովցած  
Տէր կը դառնայ տիեզերքին եւ Աստուած մը անաստուած:

## Հ Ա Մ Ա Յ Ն Ա Կ Ա Ն Ս Է Ր

Սիրտըս այնքան լայն է, որ անանձնական ու բարի,  
Թող ամեն մարդ սիրածիս ձգտի հոգուով ու փարի,  
Ըմբռնիքն գայն ինձի չափ, շնչէ՛ք քաղցրիկ շունչն անոր,  
Քերթողի մ' պէս խենթեանց գեղեցկութեամբ մեղրածոր:

Զեմ նախանձիր ես երբեք եթէ նոյնիսկ խըլէին  
Ինձմէ սիրուած էակն այդ, վարդափափուկ գեղուհին,  
Բաժին հանել կ'ուզեմ ես իմ սիրածէս ամենուն,  
Որ հեղեղուի մարդկանց սիրտն ֆեֆշութեամբ մի անհուն:

Բաժնել կ'ուզեմ քովչանքով իմ սիրածըս մաս առ մաս,  
Իբրեւ բերկրանք անարատ, իբրեւ զըգուանք ու երազ,  
Քանզի խո՛ւալ մ'է իմ սէրն, բարութիւն է եւ օրօր,  
Թող ամեն մարդ գայն ըմպէ որպէս զինի ու շընօրի:



## ՆՈՐ ՏԱՐԻՆ

Ահա կրկին կ'ողջունեմ քեզ, լուսաբողբոջ Նոր Տարի,  
Իբրև ինձի ֆաղցրիկ ընկեր, կամ հարազատ ֆոյր մը բարի,  
Կուգաս ահա ոսկեշառայլ խոստումներու գերք այգաբաց,  
Կը գրկուիս հետս սիրով երջանկութեամբ մ'կարծես անանց:

Հագիւ կ'զգամ թէ հետքս ես ու խնդութեան կ'ըմպեմ գինին,  
Գալուկ շուքիդ հետ կը մընամ որբի մը պէս քախանձագին,  
Իբրև տեսիլ չըւեր ես դուն, ըսելով թէ կուգաս նորէն  
Եւ յայտես մսկստ ու հեզ քեզ կը կապուին ո՛ համօրէն:

Ըսէ՛ ինձի, ո՛վ Նոր Տարի, ինչո՞ւ ինձի կը զըլանաս  
Պոէտական ֆիչ մը հանոյ՛ք, ֆչիկ մըն ալ անուշ երագ,  
Մտերմական ֆանի մը խօսք եւ ֆանի մ'ալ սխափիչ վանկ,  
Թ'ապարդին չեն համայնաշունչ հատնումներուս երգն ոսկեհանք:

Ըսէ՛ ինձի թէ օր մըն ալ դուն պիտի գաս անակնկալ,  
Իբրև շքեղ վարձատրութիւնն իմ ճիգերուս արևնահալ,  
Ըսէ՛ ինձի թէ պիտի գաս դափնիներով գոհարակուտ,  
Կը պաղատի՛մ, քեզ Նոր Տարի, միայն մահէն առաջ եկար:

## ՄԵՌԵԼԱԿԱՆ

Կ'ըզայ ամեն մարդ այսօր մեռելներուն յուշն անտես,  
Մեզմէ՛ յաւէտ մաժնուած, սիրելիներ մոխրակէզ,  
Որոնք օր մը մեկնեցան՝ կարօտ լոյսին, արեւին,  
Մեզ ալ կարօտ ձրգելով իրենց անուշ բարեւին:

Սիրող մ'ահա կը սըզայ իր սիրածին վէրքը վառ,  
Կ'ըլլայ բեկբեկ իր հոգին երագներով վշտահար,  
Մէկը քաղեց եղբայր մ'հոս, ֆնֆոյ՛շ ֆոյրիկ մ'ալ այնտեղ,  
Կը տըրորէ մօր մը սիրտն անանց վիշտ մ'ալ խելայեղ:

Մակայն ամեն մարդ կուլայ իր մեռելին համար լոկ,  
Իմ սիրտս է որ կը մըլտայ կսկիծներով անողոք,  
Ամեն մեռնող մարդու հետ, ֆանգի ինձի հարազատ  
Եղբայր եւ ֆոյր ու հայր է՝ ամեն անցորդ, ամեն մարդ:



26786

GOTCHNAG PRESS  
New York, N. Y.